

ները կամաց կամաց կը ծածկուէին այն
 հովտին վրայէն, տալով յետին հրաժա-
 րական ողջոյն մը նախ ան յարգելի ան-
 ձին, որն որ յաւիտենականութեան փա-
 ռաւոր արշալուսին նշոյնները վայելելու
 կը պատրաստուէր, երկրորդ ինձի որ
 այսպիսի ահաւոր դէպք մը լսելէն ե-

տև պիտի չկարենայի անայլայլակ սըր-
 տիւ մէյմըն ալ Վրիտանական լերանց
 վրայ դարձընել իմ աչուըներս, առանց
 այս տխուր գիշերուան ցաւալի յիշա-
 տակը մտքիս մէջ արթնցընելու :

ԱՐԲԱՏԱՄ ԵՐԱՄԵԱՆ
 Ա. Մուրատեան վարժ .

քա ն ա ս ի ք ա կ ա ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ի Թ Ի Ի Ն

Զ Ղ Զ Ո Ի Թ Ի Ի Ն

Պ Ե Տ Ի Ո Ս

Զրգեալ էր քօղ գիշերին,
 Եւ լուութիւն տիրէր յերկիր եւ յերկին .
 Սաղիմ եւեթ թըւի ի շփոթ եւ ի խռովս,
 Եւ պողոտայք իւր շառաչէն իբր ըզծովս .
 Գուցէ արկածք ինչ յարայէլ, կամ տաճար
 Հեթանոսաց ըսպառնասցի յօտընհար :

Հասեալ օր տօն պասեքին,
 Բայց ոչ տօնուտ այս կազմութիւնք երեւին .
 Կայիափայ անդուստ ջահիւք շողան վանք .
 Սամ այս դատի ոչ է . իսկ հիմ բաց ատեանք . —
 Եւ մահացուին ո՞ր ժամ անդէպ թըւեցաւ
 Ի թըշնամանս Տեառն եւ խըղձին իւրում դաւ :

Իբր ըզգազան գիշախանձ
 Ըրիւնըռուշտ հեղեալ զորսոյն էր նախանձ,
 Գատողքն՝ համայն եւ դատախազք եւ վըկայն,
 Իսկ դատելին՝ անդ ապազէն եւ միայն .
 Լուութիւնն ահեղ եւեթ խօսող ընդ նորա,
 Անամեղութիւն՝ պաշտպան ի խիղձս անդ նոցա :

Ո՛հ, եւ ուստի երկընչիք,
 Յորժամ Ըստուած ինքնին ըզնա ձեզ ելիք .
 Շնինդ այս ամբոխ ժողովրդեան եւ պետաց
 Ո՛չ ովսաննայն է, այլ մահու լուտանաց :
 Ըմենուստեք ծաղը եւ գոռան սպառնալիք,
 Թուք, կռուի, շըրթունք եւ ձեռք շարժին թըշնամիք :

Իսկ սիրելիք . — հոսեցան .
 Գայթակղի սէր անկայ, լեզուք կարկեալ կան .

Կարկեալ . . իցիւ , երկինք , յաւէժ թէ կային . . .
 Փախիր , Պետրէ , ոչ այս ոչ ժամ է քոյին .
 Այն հարսանիք այս կանայ , ոչ Վ երնատուն ,
 Սերտ լոկ սիրոյ գոն արժանի կիրք մահուն :

Յայնչափ ի ցաւսն եւ ի վեր՝
 Իւր սիրելեաց լոկ սուր Փրրկչին պակասէր .
 Օայն նրմին ո՞ տացէ հարուած դառնաղէտ .
 Այն կրկուորեակն , այլ եռանդնոտն աշակերտ .
 Աշակերտ . նա ժըխտէ ուի խուն իսկ հարցուած .
 Սինչ խօսքն ըզնա մատնեն , նա՛ խիղճն ի դիմաց :

“ Այ . չեմ նորա . ոչ , կին դու ” .
 Եւ ոչ աղջկան միոջ ժուժայր ճակատու . .
 Կըզովէր զանձն ուի ճըշմարիտ զամբաստանն ,
 Եւ զՏէրն՝ յուրաստ լոկ յեղյեղէր իւր բերան .
 Շուրթն՝ որ օծեալ ճըշմարտութեան դաբիրայ՝
 Արդ դըժոխոցըն կայ քարոզ եւ վըկայ :

Գըլուխ ծածկեալ Յիսուսին ,
 հարուածք ի նա եւ թըշնամանք տեղային .
 “ Մարգարէաց , գալիլեացիդ , ո՞վ եհար ” :
 Այլ յաշակերտն ամենատեսն անդ խոկայր .
 Եւ ի սքողեալն այն աչաց ցողք ինչ ծածուկ՝
 հէգ զանկելոյն քաւէին մեղս չարաշուք :

Ո՞վ արտասուացն երկնաւոր
 Այր մէն մի շիթ անմահութեան է շընորհ .
 Ար զքառօրեայն ի կեանս ածէն ըզմեռեալ՝
 Իբր ամարան տարափք ըզտունկ գօսացեալ .
 Ար զՍաղիմաւ ցողեալ՝ սըրբէ զնա երկին ,
 Եւ ըզՍ իմաւ՝ եւ կայկայի հաստահիմն :

Աւահա անդուստ խօսէր հաւ ,
 Ի քնոյ մահուն Պետրոս յանկարծ ընդոստեաւ .
 Չայն՝ որ շըրթամբք Սովսիսի հերձ զապառաժ՝
 հաւուն ի շունչ զվէմն աստ հերձէր սիրահրաշ .
 Եւ յանջըրդին այն եւ նրսեմ անապատ
 Յանկարծաբուխ աղբերացան ուխք առատ :

Ի մորմոք անբաւ
 Եւ ջերմ յարտասուս՝
 Դարձաւ հայեցաւ
 Ան տէրն իւր Յիսուս :
 Ո՞վ սիրոյն անձառ .
 Անտէս իւր վըշտաց
 կանխեալ նա մընայր
 Դըխտող զինքն աչաց .

Բիբբ գիպին յիրեար
 Սեղաց եւ քաւչին ,
 Լրտօսր յայն ծըփայր ,
 Յայս՝ սէր կաթողին .
 Յայն մի նայեցուած
 Ո՛ր զեղջ սիրափոյթ .
 Յայն մի հայեցուած
 Ո՛ր ներումն եւ գուժ :

Եւ զայն գործեալ հրաշ մեծ՝ յոր Արօն ըսփոփեցաւ՝
 Վրնայր Յիսուս ի մահ , Պետրոս՝ դառն յապաշաւ :

“ Հայր երկնաւոր , Հայր , ում մեղայ սոսկալիս ,
 Հայր , թող ինձ թող , զԱրդւոյդ անուն տանիմ յիս .
 Սի ըզցասուամդ շարժէ Լնուն այդ կենաց
 Յուրացօղ հէգ յայս շըրթանց :

“ Հայր ի սոսին երբեմն ի քոյդ այցելոյ՝
 Օ աստուածութիւն աւետեցին Արդւոյ քոյ .
 Յիւշ , Հայր , շնորհիդ լոյս , մի թողուր զի անդ դեւ
 Օ իւր արդ սրբուէ սեւաթեւ :

“ Հայր , տես ըզգուժ () ծելոյդ յիմ արտասուս .
 Սեծ իմ մեղանք , այլ մեծագոյն հանգէտ յոյս ,
 Եւ մեծագոյն ողորմութիւնդ քան վնոսայ ,
 Հայր , թող ինձ թող որ մեղայ :

“ Թող , մինչ Արդիդ գիրկս արդ բանայ ի խաչին
 Սեղաւորաց յոյս ի շանթելդ անդ քոյին ,
 Ե՛ս նոցին գլուխ , ո՛հ մի՛ շնորհացրն նոցայ
 Օ ըրկիմ զի Հայր քեզ մեղայ ,” : . . .

Հեծէր Պետրոս հարեալ ի ցաւս աղեկէզ ,
 Վլուխ գետնամած ողբայր եւ լայր դառնապէս .
 Լայր եւ մեղացն ոչ մի հնարեալ չըքմեղանք ,
 Աչ զարտաքին լոկ կեղծեւն , ոչ զայն վըտանգ :
 Օ երդ մարդկութեանս խարդաւանեալ նախահայր՝
 Եւ հաւատոյս նորոյ ըսկիզբն այս եւ ծայր ,
 Եւրմին հանգոյն գըթեալ եւ ինքն ի կնոջէ ,
 Եւլ սա ըզմեղսն՝ յանձն եւ ոչ յայլ ոք հանէ :
 Վան դատողին նորուն գընալ ըզկընի՝
 Ինք վազէ յոտսն եւ զմեղանաց կողկողի . —
 Ըզյանցուածոյն մուրհակ յարտօսըր լուացիկ
 Տես Տէրն՝ եւ հար զիւր թողութեանն անդ կընիք :

Բայց հեծութիւնք ցաւագին
 Աչ դադարեն յայն շըրթանց՝
 Որ գիտացին գալ յուրաստ
 Ըզվարդապետն եւ Լստուած :

Բայց արտասուք դառնապէս
 Այ յայն աչաց ցամաքին՝
 Ար յերաշխէպսն Յիսուսի
 Եւ զիւր ըզմեղսրն տեսին :
 Բզսիրելոյն բազմառատ
 Յիշեալ առ ինք շնորհս եւ սէր՝
 Եւ զոր դարձուածս ոխերիմ
 Արշուեսայ նըմին՝ արտասուէր :
 Այր յայգս այգուն՝ նա զհաւուն
 Բարբառ խօսից մինչ լըսէր ,
 Էուր ծագմանն աւետիս
 Արմին յարտօսը էր հրաւէր :
 Այր մինչ քարոզ յատենի
 Այր. Յիսուսի քաղցր անուան ,
 Անշանաց յոյս եւ խրախոյս ,
 Աւառհաւատչեայ թողութեան :

Թողութեան . . . վաղ նըմա տըւեալ էր զայդ երկին ,
 Եւ սիրտն ըզգայր յոր թերացեալ ինչ էր սըրտին .
 Եւ ըզպըղծեալն յուրացութիւն անդ ըզըրթունս
 Թէպէտ սըրբեալ իբրեւ դսկի՝ հուր հեծութիւնս ,
 Բայց հառաչմամբ ի դողդոջել ոչ դադարեաց՝
 Աինչ ի խաչին եւս յաթողոյ ոչ դաւանեաց .
 Եւ արտասուք աչացն ի զեղջ ոչ կասեցին
 Աինչեւ զարինն ոչ լացին :

Հ . Խ . Գ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մեծն Պետրոս :

Առևսաց տէրութիւնը կերպարանա-
 փոխ ընողը մեծն Պետրոս՝ Էլէքս Աի-
 քայէլովիչ կայսեր որդին էր , և անոր
 մահունէն ետքը թագաւորութեանն
 ալ ժառանգ . վասն զի իր անդրանիկ
 եղբայրը՝ Ֆէոտոր կամ Թէոդորոս վա-
 զամեռիկ եղեր էր , ու երկրորդն ալ Ա-
 ւան՝ թէ մտքովը և թէ առողջութիւն
 տկար ըլլալով՝ թագաւորելու իրաւուն-
 քէն զրկուեր էր : Բայց Ստրելիցք , որ
 Տաճկաց Անիէրիներուն նման զօրաց
 խումբ մը կը սեպուէին , Սոփիա իշխա-
 նուհւոյն գրգռութեամբը ոտք ելան ,
 և կ'ուզէին որ Աւան նստի կայսերական

աթոռ . և այն ատեն իրաւամբ յոյս
 ունէր Սոփիա՝ զօրաւոր ազդեցութիւն
 մը բանեցընելու կառավարութեան մէջ :
 Եւ յսպիսի ընտանի երկպառակութիւն
 և քաղաքական կռիւ մը վերցընելու
 նպատակաւ՝ սահմանուեցաւ որ երկու
 եղբարք միաբան թագաւորեն :

Աժնդակ տգիտութեան մը մէջ էր
 այն ատենները Ռուսիա . և Սոփիա
 փառասէր իշխանուհին՝ Պետրոսի վրայ
 իր տղայ հասակէն ուսման և հրահան-
 գուելու սէր տեսնելով՝ ամէն ջանք կ'ը-
 նէր զինքը խափանելու . կը վախէր որ
 չըլլայ թէ ուսման և կրթութեան հետ
 նորասիրութեան փափաքն ալ մտնե-
 լով՝ երկրին հին կառավարութեան ոյ-
 ժը կ'ոտրի : Բայց Պետրոս ոչ անոր
 հրապուրանքէն և ոչ սպառնալիքներէն
 վախցաւ . և կրթութեան բարիքը վայե-